

բարունակները ժամանակին մէջ դի առնուլ, եւ ք. լա. եւ կանուխ պէտք է ծայրատու ճիւղերն ու սնունց ընձիւղները: Վասն զի

5. Լա խնամուած եւ նոր հասունացած, ուստի եւ հաստացած եւ փայտացեալ բարունակները կրնան 20° (ոեծմարտի) ցրտութեան դիմանալ. իսկ լա հնգօրացուածներն ու ըստ բուսականի հասունացածները դիւրաւ կը ստոխն բորբորովն:

6. Լա խաղող կը բերին միայն լա խնամուած եւ հասունացած ու հաստացած նոր բարունակները. բայց նաեւ հին պնդացած մասէն ածած շառաւիղները՝ եթէ լա հոգացուին՝ գէթ յարող տարին խաղող կը բերին:

7. Արջիչները սովորաբար տերեւոց շքշք տակ լա կ'աճին ու կը հասնին. իսկ նոր ընձիւղներն օդ, լջս եւ արեւ կ'ուզին՝ որ հասունանան:

Այժմ տեսնենք թէ ինչպէս հոգալու է որթատակոյ նոր ընձիւղները գարնան եւ ամառուան ժամանակ մինչեւ աղան:

Հաս կարեւոր է՝

1. Հեռացնել եւ կտրել աճն նոր եւ անօգուտ շառաւիղները՝ որ հնացեալ պնդացեալ մասին կամ նաեւ նախընթաց տարւոյ ընձիւղած բարունակաց վրայ կ'աճին:

2. Հին պնդացեալ որթափայտին վրայ աճանները պէտք է ձեռքով փրցնել անմուշպէս, երբ արդէն քանի մը գծաչափ կամ նաեւ մասնաշափ մը աճած են. բայց կրնան օմանք մնալ՝ եթէ կ'ուզուի՝ զխնարարար բնոյն վրայ եղածները, որպէս զի պարսպ տեղերը ծածկուին:

Այս նոր շառաւիղները կը բուսնին հին պնդացեալ մասին մէջ գտնուած բողբոջներէն, յաճախ 5—7 Տաս ի միասին. ուստի որչափ շտտով հեռացուին՝ այնչափ օգտակար է եւ դիւրաւ ի գլուխ կը հասնուի, մասնաւանդ երբ կ'ուզուի ասոնցմէ մի քանին (հարկաւ լաւագոյններէն) պահուիլ. վասն զի քանի մը շարաթ ետքը դժուար է այս լա շառաւիղները միսներէն զատել:

3. Արչափ կարելի է կանուխ պէտք է կտրել նախընթաց տարւոյ բարունակաց վրայ բուսած նոր շառաւիղները, ուստի զանոնք որ կուկաննուր, ծղօաննուր. եւ պողաբեր ճիւղերուն վրայ կ'աճին:

Կոկաններու վրայ մի միայն շառաւիղ մը պէտք է թողուլ, հարկաւ ամենէն զօրաւորը կամ գոնեայ զրիւք ամենայարմարը. իսկ ծղօտ-

ներու վրայ երկու, կամ առ առակէն երեք Տաս կրնայ թողուիլ:

Հաս կարեւոր է պողաբեր ճիւղերուն վրայ բուսածները կտրել, երբ ծաղկելու սկսած է կամ ծաղկի կոկորը կը տեսնուի: Պէտք է ձեռքով փրցնել այն աճն ճիւղերը՝ որոնց վրայ կոկոն չի ծննարուի, նոյնպէս զօրաւոր շառաւիղներու մասն եղող երկրորդական ճիւղերն ինքէ լա կոկոն չուսնին: Պէտք է փրցնել նաեւ այն ճիւղերը, որ դէպ ի պատ կամ ձողաբարձի ձուղերը կը ձգին աճն լով, վասն զի ասոնք պտուղ չեն տար: Եթէ նաեւ քանի մը շարաթուան մէջ տերեւախիտ ծածկուի ձողաբարձը, պէտք է տկար շառաւիղներէն շատերը կտրել:

4. Պակայն միտ դրուի. եթէ կ'ուզուի նոր շառաւիղներ պահել՝ որ յարողը տարուան մէջ պողաբեր ճիւղ ըլլան, այն ժամանակ պէտք է պահել զօրաւորները, եթէ նաեւ կոկոն չուսնան, զոր շատ անգամ կ'ուսնան արգանայի: Եթէ որթատակը լա կտրուի, կոկոնները սովորաբար 2ք, 3ք կամ 4ք պտկին վրայ կ'ըլլան՝ կորացած տեղերը:

5. Այս աճն աշխատութիւնք, որ փոքր եւ դոյղն է կրեւան, շատ կարեւոր են, եւ պէտք է ըստ կարի կանուխ ընել ընցնելն, եւ ութ օր մէջ մը կրկնել:

6. Բայց ծաղկելու ժամանակ, եւ ծաղկելէն 8—10 օր յառաջ եւ 8—10 օր ետքը, պէտք չէ ձեռք դպցնել որթատակին այսպիսի աշխատութեանց համար, վասն զի սնով շատ ծաղիկներ կը փճանան:

Յաջորդ յօդուածով կ'աւանդենք Յունիսէ ետեւ ըլլալիքն:

W. Forster.



Ր Թ Ժ Կ Ա Կ Ա Ն

ՏՐԵՐՓՈՒԿ ՀԻՐԵՆԻՌԻՑՆԵՐ ՃԵՐԿՈՒԹՅՆ



Իւննգութեանց ծագումն եւ պատճառները մասնաւոր կարեւոր ինդիկը վերջին ժամանակներս առիթ տուաւ մասնացէտ բժիշկներէն շատերուն՝ տարափոխիկ հիւանդութեանց վրայ առաւել եւսանդեանք մտազբաւ թիւն դարձնելու: Ի սկզբանէ հետէ համաճարակ աստեղծ մտքեան ամենամեծ պատրճեններէն եղած են, եւ ի վաղուց այս նկատմամբ հին մասեւնաբան զբառներն ստուգելու մարդուն տարաքի կ'ապկեն: Երբ մասնաւոր միջին դարու մէջ այս

Տրեւորութիւններն յերեւան երան անդ եւ անօքնական մարդկութիւնն զարհուրած՝ ժամատեստ, «եւ մահն է եւ այն սնունդներն՝ իբրեւ պատերազմող հզօր թշնամիէ սկսու ստիկալ։ Արդի ժամանակ զրեթ է անհասարակ իր հոգի ծով զարուստորդք մէջ կարգաւորած այն զարհուրելի տեղեկութիւնն՝ թէ միայն Եւրոպա «եւ մահն ըսուած հրեւորութիւնն 25 միլիոն մարդ մեռած ըլլայ։ Մտաղ թ է, քանի որ բնական գիտութիւններն սխառն լուսաստուիլի եւ մարդ սկսա ընուելեան շատ գաղտնիքները ճանչնալ՝ համաճարակ սխտերն շատ նուազեցան, եւ Եւրոպայիցք որդի ժամանակներս շատ մ'այսպիսի հրեւորութեանց միայն աշուշտ գիտեն, բայց այս զարուստաւորիքն քառորդէն սկսեալ ծարակող մաղանայց տեսն (choléra) ըստ իմիք այն հին զարհուրածը ընդարեց։

Թէ բժիշկիք եւ թէ հասարակ մարդիկ բնականապէս այս հրեւորութեանց առկեն առնելու համար անանց ինչ կարգով կարն է գտնի եւ ճարակիրը ճանչնալու մեծ յառաջութիւն ընելու սկսան։

Ամեն համաճարակ տես իւր յատուկ պատճառներն ունի, եւ մասնաւոր տեղեր կը սկսի։ Մտաղ զուրկ բնակարն է Հնդկաստան, ժամատեստի՝ ստորին Եգիպտոս, բժուար ժամատեստի՝ Իրլանտա։ Մերթ ընդ մերթ այս հրեւորութիւններն իրենց բնակարնն ելլելով՝ Ներսայ այց ելած են. իրենց այցելութեան տեղերն ըստ բաւականի տկարանուէն ետքն ալ, իրենց ծննդավայրը միշտ միեւնոյնն ստատուելեամբ իրենց ապականարար ազգեցութիւնն էլ գործ կը դնեն. փոքրիկը շատ տեղեր հրեւորութիւնները ծագելով՝ կամ նոյն տեղը կը մնան, եւ կամ հրեւորները ձեռքը՝ յայնչայն տեղեր կը փոխադրուին։ Մերք աննից հետ յարաբերութեան մէջ մտնելով՝ այս հրեւորութիւնները կ'առնուրք եւ աւելի հեռաւոր տեղեր կը ամփոքը։ Ուստի եւ յարաբերութիւնն ի՞նչ է կորուսի՝ ժամանակ մը բարոյութիւն կը գաղթի հրեւորութիւնն։ Ասկէ ելած է 4-ամադրեալ ըսուած զգուշական միջոյն։ Կանադաբնակներու տարախոսակներն օրինակ մը կ'ըմտայնեն Ֆարեոյէ կղզիները։ Ասթրալու հինգ աարի ուրիշ երկիրներու հետ հազարակցութիւնը կարտուծ ըլլալուն, ոչ իսկ կարմրատի գէպք մը պատահեցաւ։ 1846ին կարմրակ ունեցող մը կղզին մանելով — համաճարակն ալ հետը բերաւ. 7700 բնակիչներն զրեթ է 6000ը հրեւորներու հետ չգնուելով կամ աննց զգեալներու հազնելով կարմրատեսն հրեւորացան։

Արդ ինչոք կ'ենք. այս թաթաբեր տարախոսիկ նիւթերն ի՞նչ տեսակ բանք են։ Ասոր պատասխան կու տայ նորագոյն ժամանակի ծնունդ՝ — Բակտերիոլոգիան (bacteriologie)։ Համաճարակներն մտուր կ'առնու՝ բուսականութեան ամենէն ստորին կարգերու մէջ գեներալող մանր գործարանաւոր սնկիկներէ՝ որոք ընդ համար առնուած Բակտերիա կը կոչուին։ Համաճարակ հրեւորութեանց ամեն երեւոյթներն եւ ի մասնաւորի աննց տարածուին այս ստորին բուսական ներկայացուցչաց ձեռքը կրնան դիւրութեամբ մեկուսիլ։ Չիպ աշխարհէս վրայ բան մը, որ այս մանր կեն-

դանի եակներէ ազատ ըլլայ։ Օդ, հող, երկիր, ջուր, նոյն իսկ օրրաստեայ գործածուած նիւթերն, կենտիւր, բնակարան, զգեստ, վերջապէս ամեն կանտոնցմով լի են։ Հարկ է որ այս բակտերիաներն այսպիսի շատնան, քանի որ իրենց սնունդը զրեթ է ոչինչ է։ Գործարանաւոր գոյացութեանց ամենափոքր մասն ալ ասոնց բուսական սնունդ կը մտասկարտէ, եւ ասով ամեն տեղ հարկ է որ յառաջ գան։ Ասոնցմէ շատերն գործարանաւոր եակներու մնացորդներու եւ փտած մասանց վրայ, շոքած անկերէ, ապականած դիակներու վրայ, հողէ եւ լիցոյ մէջ առատ սնունդ կը գտնեն։ Իսկ քանի մը տեսակներ կան, որ միայն բարձրագոյն գործարանաւոր եակներու կենդանի մարմնոյ վրայ կ'ապրին եւ հետզհետէ կ'ապականեն զոյն։ Բասթեօրի, Ռուպերգ ֆօրի (Koch), Նէկէլի (Nägeli) եւ ասան նման երեւելի քննիչներու բրած քննութիւններն շատ կարեւոր են, վասն զի ասոնցմով տեսնուեցաւ՝ որ այս մանր եակիկներն մարդու կենացը համար շատ ծանր հեռուութիւններ կ'առնան։

Ամենէն յառաջ բորականին ունեցող նիւթերն եւ ի մասնաւորի հաւկիթ ձեքակցող ունեցող իրերն կը կտրեն եւ կը փոքեցնեն, որով շատ մը կարգային, գարշահատ նիւթեր կը գոյացընեն։ Գործարանաւոր եակները բարձրայր այս իտերն բակտերիաներն են, որ անգործածական մանրէս հեռացնելու եւ նոր կենցաղ առանձնոր ըլլալու պաշտանն ունին։ Սակայն միայն սակաւագ զործարանաւոր եակներու վրայ սահմանափակ չէ ասոնց գործունեութիւնը, նոյն իսկ կենդանի գործարանաւոր եակներու մէջ ալ բնուութեամբ կը մտնեն. կը սկսին ածիլ ու բազմանայ, եւ ի միտս զիրենց հիւրերիկաղը եակին, շատ միտս կը գործեն եւ զոյն կը տկարացնեն, այնպէս որ այլեւս չիւրանութեանց կը տարամարեն, եւ ասով յանկարծ տուրբոսիկի հրեւորութիւններ կը ծնան։

Հարկու բժիշկ չեղող մը գժուարաւ կրնայ հաստատայ, որ բակտերիաներն պէս մանր եակներ, որոնք նոյն իսկ մանրացէամով զնուած ժամանակ հազիւ կ'որի մը չափ կ'երեւան, կարենան այսպէս միտասկար ըլլալ մարդու առողջութեան ու կենացը։ Ասոնք ապականարար ազգեցութիւնն իրենց շուտ բազմանալու կարողութիւնն է, այնպէս որ ամեն մեկը մեկ ժամու մէջ կրնայ երկու մասի բաժնուիլ. քննութեամբ ապացուցուած է որ ծիւղէ կամ սերմն մը յառաջ եկած քանի մը բակտերիաներ՝ 24 ժամ ետքը 18 1/2 միլիոնի հասած են. իսկ երեք օրուան մէջ՝ 47 միլիոնի։ Ի՞նչ զարմանալի ածու՝ որ շափ որ բացուած վերքի մէջ իյնան, նոյնպիսի շուտ կ'աճեն։ Որպէս զի կտաղած շան լորձուէքն ազգէ, հարկ է որ խաճուած վերքին մէջ վազէ, որով արիւնն ապականի։

Բայց քան շատ մը բակտերիաներ, որ վերջ չեղած աեղն ալ կը թակասայնեն կը մտնեն. մարմնայ քանի մը փոփոխ մասունքն ինչպէս քթի եւ բերնի խոռոչն ու շնչերակը պատող լորձաթաշտ զանիթը կրնան ծակել՝ անցիլ։ Բայց մարմնի քանի մը պինդ մասունքներէ ալ կրնան այս մարմնիկներն մտնել։ Յառաջագոյն կը կարծուր որ քանի մը հրեւորութիւններ ճանճերով եւ մեղներով

կը փոխադրուին: Ըստ մը փորձերով յայտնեցու  
 րէր, փայտաշնտտայի թէյնը՝ որ ծանօթ բակտերիա  
 մնէ է, առողջ մարմնի վրայ կը կպնէ կը մնայ եւ ա-  
 ռող մասնայն մէջ կը մտնէ: Մարմնոյն մէջ մտնե-  
 լէն ետքն արեւան եւ բջիշներու մէջէն կարելի  
 ր մտնողը կը ծծէ կ'առնու: Տրեւթերու Տէտ մար-  
 մնոյն աճն կողմը կը շքնի, առղէ տեղ կ'երթայ  
 կու գայ: Եւ արագ ճամբան ու գործունէութեամբը  
 շնտ կը գործէ:

Ասոնք անոր Տամար աւելի կ'առնալու որ կ'ը-  
 րան, որովհետեւ ուրիշ բուսական ծիւրու պէս  
 տակուն կեանք մ'ունին: Մարշալուզն ծիւր կրնայ  
 Տոյի մէջ ձեւեւել, ամբաներով անգործ կը կենայ  
 եւ յանկարծ նոր գործունէութեան կը սկսի: Փոյ-  
 ծաշնասապէ առնուած շրջաք աբիւնով՝ 22 ամիս  
 ետքն յարեւտական ճամբով փայծաքնաստայ յա-  
 առջ բերին բժիշկները: Բաց ակէ՛ օդոյ միջոցան  
 ալ կը տարածուին:

Կան բանի մը բակտերիաներ որ ջրոյ մէջ  
 կ'աճին եւ խմելու ջրոյ միջոցաւ շատ վտանգաւոր  
 կը գտնան: Այսպէս տարածուին միլիոններէն  
 են՝ բակտերիաներ, զգեստ, անկողին, ճեմակղէն,  
 մուշակ եւ վերջապէս արդարօրէն պիտոյից Տա-  
 մար գործածուած ամէն տեսիլ կ'աճ կարասիք:  
 Ասոնց տարածուելուն գեղեցիկ օրինակ մը կ'ըն-  
 ծայէ մաքայլուզք բակտերիան: Այս Տաճարի Տա-  
 մանապիկն մի միայ պատահուած է՝ Ռուպերգ քօնի  
 ձեռքը յայտնուած կօմբափէլ (Kommabacillus)  
 բուսածն: Եթ ծածայր թանկն ցլիկ մըն է, որ տպա-  
 գրութեան մէջ արծաթուած կեանաշնայն շատ կը  
 նմանի: Այս մակարայն բակտերիան մարդու ա-  
 զիւր մտնելով կ'աճի եւ կը բազմանայ եւ մաղձա-  
 յուղի աճելի Տրեւթութեան քառամեցոյցիչը  
 երեւոյթները կը պատճառէ: Կերակրներով եւ  
 մանուսնոք խմելու ջրոյ միջոցաւ մարդու ազիւրը  
 կը մտնէ, եւ յետոյ մէջ մասը կորներով եւ աղ-  
 տեղի ջրանցքներով աւելի Տէտուար տեղեր կը տա-  
 րածուի: Կունտ աեղեր աւելի կը նպաստեն այս  
 կիտաբակիզին տարածման: Ընդհակառակն շոր  
 տեղեր շատ շի կրնար դիմանալ, անոր Տամար շու-  
 րութիւնն ամէն զգուշական միջոցներէ աւելի կ'օգ-  
 նէ՝ մարդութեան այս աճել թշնամոյն զգու-  
 թիւնը խորապելու:

Փստոտանեղի (typhus) թոյնն ալ ամենն  
 աւելի արդեայ մէջ կը գործէ: Այս թէյնը՝ 1880ին  
 Էպերթի (Eberth) ձեռքը գտնուած բակիլը (bacil-  
 lus) մըն է, որ ի մտնուարի փայծաղան մէջ կը  
 գտնուի: Փստոտանեղի բակիլը ջրոյ, կաթի եւ  
 սրիշ ճորձիներու մէջ կրնայ ապրիլ: Փստոտ-  
 անեղատներու աղբիւրներէն այս բակիլներն առողջ  
 մարդան մարտողական գործարաններուն կ'անցնին:  
 Տոս ալ ջուրը, կաթն ու աղտեղ ձեմկեղէնները  
 տարածելու պայտան կը կատարեն: Ազնայ մէջ  
 իրենց ապակուարար գործածուելութիւնն ի գործ  
 դնելն ետքն՝ արեան մէջ կը խառնուին եւ սրիշ  
 գործարաններու մէջ կը մտնեն, ի մտնուարի փայ-  
 ծաղն ու լեպալը նպաստածար կ'ընտրեն:

Բակիլներու գտնութիւնը խորտակելու եւ  
 անոնց տարածուելուն առջեւն առնելու Տամար  
 գործածուելի միջոցներ են՝ մարմնայն առողջարա-

նական տեսակետով տարածած Տոյն ու խնամքը:  
 Տէրութեանց ձեռք առած Տամարային (interna-  
 tional) գրուշութիւններով այս Տամանարաններուն  
 առջեւն այնչափ շի կրնար առնուիլ, որչափ անձ-  
 նական խնամքով եւ զգուշութեամբ կ'առնուի:  
 Ասան զի բժշկութեան մէջ ընդունուած սղջունը  
 մըն է, թէ որչափ գործարանները զորաւոր ըլլան,  
 Եւ այնչափ զիրենք ապահանջ աղբեցութեանց կրնան  
 դիմադրել:

Dr. med. Goliner.



**ԱՌԵՆՏՐՍԿԱՆ**

(ՏԵՂԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊՐ. Զ. ՌԱՐԱՊՆՉՅԱՆ)

**ԱՌԵՆՏՐՍԿԱՆ ՄՈՆԵՐԱԼՈՒՐԸ**

Հերցեփօլմայնի Երկրագործներն իրենց զինքնը բու-  
 լրովին եւ ամենայն յարողութեամբ ծխախոտ  
 մշակելու առած են եւ արդիւնքը կարծուածէն  
 շատ աւելի է: Դիտախոտ մշակողներն այնչափ  
 շատվածին են՝ որ Սերայեայի եւ Մոսմարի  
 երկու գործատներն իրենց բերուած ծխախոտը  
 շեն կրնար Տանդերէնի եւ պատրաստել, անոր  
 Տամար ալ պէտք եղաւ: Բանեալուքայի մէջ Էր-  
 րորդ գործատնան մը շինութիւնն ամենայն պար-  
 գութեամբ սկսիլ: Բերքը թիչ ժամանակուան  
 մէջ տարին 5—6000 կենդկովնայ 15.000  
 կենդկնարի Տասու: Հերցեփօլմայն կը մատա-  
 կարարէ 12.000 կենդկնար, իսկ Պոլսնա 3000  
 կենդկնար: Դիտախոտի որպիսութիւնն ալ տարւե-  
 տարի լաւանայու վրայ է: Իբր 1000 կենդկնար  
 ծխախոտի տերեւը 200 Փլորին կ'արժէ: 1887ին  
 Աւստրիական եւ Հունգարական կրկին բռնիւն-  
 րու 200.000 Փլորինի արժողութեամբ ծխա-  
 խոտ առաքուեցաւ, եւ զարձակ առանձնա-  
 կանց ձեռքը պատրաստուած ծխախոտ եւ  
 գլանիկ՝ Էրը 150.000 Փլորինի արժողութեամբ  
 մտնուած կը Տամարուի Աւստրիա: Ընդհակա-  
 ոսկն զերոյիշեալ բռնիւնը Հերցեփօլմայնի բռ-  
 յին 300.000 Փլորին արժողութեամբ գլանիկ  
 տուած են: 1887ին 3,000.000 Փլորին արժո-  
 ղութեամբ գլանիկի առուտուր կ'աճէ է:

Անտուր-Էրեմբուրգի: Հայտարարաշա- Ան-  
 կիւրիայի Երկաթուղոյն ընկերութիւնն առանձն-  
 նաշնորհութիւնն ունի Անկիւրիայէ անդրեղու  
 շի կրկաթուղիները եւ զվաւարարայ գրողտաի  
 դիմը շինելու եւ շահագործելու, բայց քեռնիկ  
 Ցոյդուիկ տուած տեղեկութեան Տամանայն,  
 Բարձրագոյն Պոլսն Կ. Պոսմարի Տետ՝ որ Տիւ-  
 բարշի տան ներկայացուցիչն է, եւ Սաման-Սը-